

Անգունքով եղածները՝ հեշտագին հստատելուն էին որոնք կ'առաջնորդեն ծանրագոյն այլ մեղքերու։ Ականջի զգայարանքով գործուած մեղքը հեշտալրութիւնն էր։ Շօշափելիքի զգայարանքով եղածները կ'առնեն զանազան ձեւեր՝ որոնց ամէնքին նպատակն է հեշտութեան հաճոյքով զառածիլ։ Մարմիկ անդամներով եղածներն էին առհասարակ ձեւոքի մեղքերը, գողութիւն, զարնել ու ծեծել, քաշկոտել և սպաննել։ Ասոնք և վերոյիշեալները մեղքեր են, այսինքն վնասակար են մարդ էակին համար ոչ միայն իրենց պառուղին, այսինքն արդիւնքին մէջ, այլ նաև ու մանաւանդ այն պատճառով որ նման պարագաներուն զգայարանքները և անդամները կը գործածուին Աստուծմէ և բնութենէն իրենց համար սահմանուած բնական և օրինական գերէն տարբեր նպատակի համար։ Փոխանակ գործածուելու այն կենսական գերին՝ որուն համար անոնք Աստուծոյ կողմէ տրուած են մեղի՝ կը ծառայեցուին մարդու վաղանցուկ և վնասակար հաճոյքներու գոհացման համար։ Զգայարանքներու և անդամներու այս շարաչար գործածութիւնը կ'իջեցնէ մարդը իր ազատ, բանաւոր և հոգեւոր էակի վեհութենէն։ Խանգարում յառաջ կը բերէ մարդու յոյժ իմաստուն կերպով կառուցուած և գեղեցիկորէն յօրինուած փիզիքական, մտաւոր և հոգեւոր կառուցուած քին մէջ։ Մարդ զգայարանքները և անդամները լոկ հաճոյք արտազրելու համար գործածելով եղծած և խանգարած կ'ըլլայ այն հոյակապ ներդաշնակութիւնը՝ որ Աստուծոյ սուելծագործ իմաստութիւնը կը ցոլացնէ մարդու բնդհանուր կառուցուած քին մէջ։ Կամաւ և ակամայ, զիտութեամբ և անդիտութեամբ գործուած մեղքերու մեր մէջ և մեղմէ գուրս յառաջ բերած աւերներէն ազատելու մտագրութեամբ՝ թողութիւն հայցենք ամէն ինչ քննող Աստուծմէ։ Քայլանքներու բնիչ, մեղանցեցի Քեզի դէմ կամաւ և ակամայ, զիտութեամբ և անզիտութեամբ, Թողութիւն ընորհէ մեղանորիս,

Առվանդեւ սուրբ աւազանի ծննդին կինչ այսօք աւազանի ծննդին մինչեւ այսօք Մեղանչած եմ Քու աստածութեանդ առջեւ։ Եմ զգայարաններովս և մարմինս բոլոր անդամներով։ Եւ ողորմէ Քու արարածներուն, և ինձի՞ ծանր մեղա-

ւորիս։

(9)

ՇՆՈՐՀՅ ԵՊԻՍԿՈՊՈՍ

ՄԵԾՈՒԹԵԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

(ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ)

«Նմա պար է անել, եւ ինձ մեղմանալ»
(ՅՈՎՀ. Գ. 30)

Պատմութեան մէջ շատ կրօնական շարժումներ յառաջ եկած են։ Քրիստոնէութիւնը այդ շարժումներու մեծագոյնն է։ Քրիստոնէական կրօնի շարժումին ողին, կեղրոնը և գոյութեան պատճառը նոյնինքն մեր Փրկիչն է, Աստուծոյ Որդին։ Յիսուս Քրիստոս։ Սակայն Աստուծոյ նախախնամութիւնը Յիսուսէն անմիջապէս առաջ և իրմէ անմիջապէս յետոյ յարոց երկու հոգիներ որոնք կարեւոր գեր կատարեցին Քրիստոնէական կրօնի շարժումին մէջ։ Յիսուսէ առաջ եկող անձը Յովհաննէս Մկրտիչն է, իսկ Անկէ յետոյ եկողը՝ Պողոս Առաքեալ։

Առաջինը այս շարժումին նախակարապետը եղաւ։ Երկրորդը՝ կաղմակերպիչը։ Յովհաննէս այս շարժումին համար գետին պատրաստեց։ իսկ Պողոսին վիճակուած էր այս շարժումին հաւատալիքներն ու վարդապետութիւնները ճշգել, դասաւորել և ինչ ինչ գործնական կարեւոր կանոններ սահմանել պաշտամանց մասին։

Առաջինը այս շարժումին գալուստը յայտարեց Աստուծոյ ընտրեալ ժողովուրդին և Ս. Երկրի նեղ սահմաններուն մէջ։ իսկ Պողոս Առաքեալ զայն հանեց Պաղեստինի անձուեկ շրջանակէն և տարածեց նաև հեթանոսներու մէջ։ Որով այս շարժումը գարձաւ համաշխարհային և համամարդկային կրօնք մը։

Ա. — Յովհաննէս Մկրտիչի կենցալը եւ պատօնը. — Յովհաննէս Մկրտիչ առանձնակեաց կեանքի մը կը հետեւէր։ Հանրային հաւաքոյթներու մէջ չէր երենար, եփուած տաքուկ կերակուրներ չէր ուտեր, հարսանիքներուն չէր մասնակցեր, ամուսնութեան գաղափարէն հեռու պահած էր ինքզինքը։ Եր բոլոր հաճոյքն էր անապատին մէջ աղօթել, խոկալ ու հոգեւոր խորհրդածութիւններով զբաղիլ, և այսպէս աշխարհութաց կեանք մը ապրիլ։

Յովհաննէս Մկրտիչ, որպէս խոստակրօն մէկը, ուղարք մարթէ կոչա գերարկու մը ուշնէր, կաշիէ զօտիով մը պնդուած, այս էր միակ հազուսոր: Կը կերակրուէր զայրի մեղրով ու մարախով: Իր մէջ զզացած էր թէ իր կոչումն է մեխիական թագաւորութեան գալուստին գետին պատրաստել, ուստի երբ չափահաս եղաւ սկսու Յորդանան գետին եղերքը քարոզել և մերտութիւն կատարել: Իր քարոզութիւնները և կատարած մկրտութիւնները իսրայէլի մէջ նոր հոգեոր հետաքրքրութիւն և արթնութիւն յառաջ բերին:

Յովհաննէս Մկրտիչ իր խոստակեաց կեանք քով և անկախ ու խիզախ քարոզութեամբ ժողովուրդին վրայ խորունկ տպաւորութիւն կը թողուր. կրօնական եռուզեա մը ստեղծեց, երբ Յիսուս իրրեն Մեսիա տակաւին հրապարակ չէր եկած:

Յովհաննէսի երեսումը, քարոզութիւնը և մանաւանդ մկրտութիւնը հրէական պաշտօնական չքջանակներուն ուշազրութիւնը գրաւեց, և քահանայական ժողովը պատգամաւորութիւն մը զրկեց անոր հասկնալու համար թէ ո՞վ է ինք: Պատգամաւորներն էին մի քանի քահանաներ և զետացիներ՝ որոնք ըրին իրեն չորս հարցումներ: «Դուն ակնկալուած Մեսիան ես»: Յովհաննէս խոստովանեցաւ և ըստ. «Ո՞չ»: «Դուն եղիան ես»: դարձեալ ըստ, «Ո՞չ»: «Դուն մարգարէն ես»: Յովհաննէս կրկին ըստ, «Ո՞չ»: Ռերեմն, «ո՞վ ես դուն, որպէսզի պատասխան մը տանինք զմեկ զրկողներուն. դուն քու մասիդ ի՞նչ կ'ըսես»: Յովհաննէս ըստ. «Ես եսայի մարգարէին զուշակած անապատին մէջ բարձրացող ձայնն եմ, և Մեսիայի գալուստը կ'աւետեմ, և Անոր գործունէութեան համար ճամբաները կը հարթեմ: Պատգամաւորներուն վերջին հարցումը եղաւ. «Եթէ դուն Մեսիան չես, եղիան չես և մարգարէն չես, հապա ինչո՞ւ կը մկրտես»: Յովհաննէս պատասխանեց և ըստ. «Ես կը մկրտեմ ջուրով միայն, բայց ձեր մէջը կայ մէկը զոր դուք հիմա չէք ճանչնար. Անիկա ինձմէ մեծ է. ես Անոր կօշիկներուն կապը քակելու անգամ արժանի չեմ. Եա ձեզ պիտի մկրտէ հոգիով» (Յովհ. Ա. 19-28):

Օր մը, Յովհաննէսի հաւատարիմ աշա-

կերտներէն ոմանք իրեն դիտազութիւն ըրին և ըսին. «Խարբի՛, Յիսուս որ մեզի հետ Յորդանանու անդիի կողմին էր, որու մասին զուն վկայութիւն տուիր, ահա՛ Ինքը կը մկրտէ, և ամէն մարդ իր ետեէն կ'երթայ», (Յովհ. Գ. 26) հոգ չե՞ս ըներ: Յովհաննէս պատասխանեց. «Մարդ ինքիրմէ չի կրնար բան մը ընել եթէ երկինքէն տրուած չըլլայ անորու: Աւստի մի՛ նախանձիք, մի՛ յուզուիք, իրարանցումի մի՛ մատնուիք թէ Անոր աշակերտները օր ըստ օրէ կը շատնան և իմ աշակերտներս կը պակսին: Անոր յաջողութիւնը ինձի ոչ թէ տիրութիւն, այլ ուրախութիւն կը պատճառէ. «Ես փեսային բարեկամն եմ, և հետեւարար մասնակից Անոր ուրախութեանու: Ապա իր խօսքերը կնքեց ըսելով. «Նմա պարտ է աճել և ինձ՝ մեզմանալու: Ան պէտք է հրապարակ իջնէ և ես պէտք է կամաց կամաց քաշուիմ, որպէս իմ առաքելութեանս նպատակը արգէն իսկ աւարտած է: Այս խօսքերով Յովհաննէս կը հաստատէ իր իսկական մեծութիւնը:

Բ. — Ի՞նչ է մեծութիւնը. — Մեծութիւնը սովորականնէն տարբեր բարոյական և հոգեորբարձրչափանիչով ապրուած կեանք մըն է: Բայ կրկերոնի, մեծութեան ուշագրաւ յատկանիշներէն մին տեսլին է. ըստ ձան Միլտոնի՝ անձնազապում. ըստ Էմբրաւնի՝ անկեղծութիւն. ըստ Շէուտը Փարքըրի՛ օգտակարութիւն: Իսկ Շէյքսպիրի կարձիքով, մեծութեան ամենամեծ յատկանիշը ինքնաճանաչումն է: Իրմէ առաջ Սոկրատ ըսեր էր. «Նանիր զիեզ»: Նափուէսն Պօնտարթ սովորութիւն ունէր զրեթէ նոյնը կրկնել իր զինուորներուն տարբեր խօսքերով. «Գիտցէկ ձեր սահմանները»: այսինքն յաջողութիւններու և ձախողութիւններու ատեն մի՛ կորսնցնէք ձեր առողջ գատողութիւնը, ձեր չափը մի՛ անցնիք:

Ռերեմն տարբեր մարդիկ, տարբեր ժամանակներու մէջ, մեծութեան ուշազրաւ յատկանիշները տարբեր կերպով մատնաշչած են: Սակայն վերոյիշեալ բոլոր յատկանիշները միանալով զիրար կը լրացնեն ու մեծ մարդու իրական արժանիքը երեւան կը բերեն:

Ռերիշ մեծ անձերու և Յիսուսի միջն

տարրերութիւնը սա է որ՝ անոնցմէ ուժանք մեծութեան այսինչ և սմանք այնինչ յատկաւթիւնը միայն ունին, բայց Յիսուս՝ իրեն Աստուածարդի է մէջ այս բարձրը ներդաշնակորէն ունէր։ Աւստի Անոր կեանքը իտէալ տիապար մըն է մեզի համար։ Յիսուս խօսապէս այս մարմինի մէջ կրցաւ ապրի այս խտէալ կեանքը՝ որ ին է մեծութեան բարձր յատկանիշներով։ Կ որով ցայց առաւ մեզի թէ մարդկային կեանքը կարելիութիւններ ունի սոյն բարձրագոյն կենցաղը իրականացնելու համար։ Եւ քանի որ Յիսուս կրցաւ ապրի մարմինի մէջ այս բարձրագոյն կեանքը, ուստի մեզի համար ալ կարելիութիւնը ստեղծուած է հետեւի Անոր իրեն մեր գերազոյն խտէալին։

Դ. — Մեծութիւնը ձեռք բերելու համար աշխարհիկ մարդոց զործածած սխալ կերպերը։ — Մարդիկ ընդհանրապէս մեծութեան հասնելու կը ջանան երեք տարրեր միջոցներով։

Նախ՝ աշխարհիկ արժէքներու տիրանալ ջանալով։ Աշխարհիկ արժէքներ ըսկելով կը հասկնանք հարստութիւն, բարձր զարգացում, ընկերային զիրք, փառք, պատիւ, պերճանք, ասյլն։ Ամանք կը խորհին թէ որքան հարստանան՝ նոյնքան մեծ մարդ կ'ըլլան։ Ուստի ամէն միջոց կը զործածին, չիտակ կամ սխալ, որ հարստութիւն ձեռք բերեն և այսպէս մարդոց մէջ աչքի զարմուղ զիրքերու տիրանան։ Ամանք ալ ամէն զսողութիւն յանձն կ'առնեն որ հմտութեան ճոխ պաշար ունենան, և կը խորհին թէ այդ կերպով կարող են մեծութեան հասնել։ Իսկ ուրիշներ ուղիղ կամ սխալ ամէն միջոցի կը գիտին որ ընկերային, ազգային, քաղաքական ու եկեղեցական ասպարէզներու մէջ բարձր զիրքերու հասնին, աթոռներու տիրանան, փառք, պատիւ ու յարգանք վայելեն, և որով կը խորհին թէ ժողովուրդին մէջ ուշագրաւ մարդ կ'ըլլան։ Ասիկա մեծութեան հասնելու համար սխալ ճամբար է։ Թէպէտեն հարցատութիւնը, զաստիարակութիւնը և ընկերային բարձր զիրքերն ու տիրազոսները արհամարհելի բաներ չեն և կրնան անհատները մեծութեան առաջնորդի, եթէ չիտակ զործածուին, սակայն և այնպէս չեն կրնար մեծութեան չափանիշն ըլլալ և մե-

ծութեան իրականացզակները հանգիսանալ։ Աւելորդ է նոս վաստել թէ մարդ մը եթէ իր մէջ հոգիի մեծութիւն չունի և սրաի ազնուութիւնէ զուրկ է, զրամի առատութիւնը։ Հմտութեան ճոխութիւնը, ընկերային բարձր զիրքը և կամ արտաքին ու աշխարհիկ արժէքներ չեն կրնար զինքը մեծ մարդ ըսկել։ Եթէ ծառ մը պտղատուչէ, իր ճիւղերուն վրայ պտուզներ շարեւդով զայն պտղատու ծառի մը չենք կրնար վերածել։ Մեծ մարդը իր հոգիով, նկարագրով և բնութեամբ մեծ է, և ոչ թէ աշխարհիկ արժէքներուն իրեն տուած վարկովը։ Հայր մը անհատիկ զաւակ մը ունէր, և միշտ կ'ըսէր անոր։ «Տղաս, զուն մարդ չես կրնար ըլլալ», վասնզի չէր ապրեր հօրը բարոյական ցուցմունքներուն համաձայն։ Տղան ուրիշ երկիր կը զազթէ, և տարիներ յետոյ մեծ նահանգի մը կառավարիչ կ'ըլլայ, և իրեն համար անուն մը կը չինէ իրեն նշանաւոր անձ։ Ապա այցելութեան կուզայ իր ձննդավագյրը և իր հայրը իր մատ կը կանչէ, և կը հարցնէ՝ ըսկելով։ «Հայրիկ, ես գես մեծ մարդ եղած չե՞մ։» Հայրը կը պատասխանէ։ «Տղաս, չիտակ է թէ մեծ պտշտօնեայ եղած ես, բայց տակաւին մեծ մարդ եղած չես։»

Երկրորդ՝ մարդիկ մեծութեան հասնելու կը ջանան ուրիշները նսեմացնելով։ Թուով քիչ չեն անհատներ, ինչպէս ամէն որ կը տեսնենք մեր չուրջը, որոնք կը խորհին թէ ուրիշն համբաւը նսեմացնելով իրենք կարող են աւելի մեծ համբաւի տիրանալ։ Ուրիշը վարկաբեկելով կարող են աւելի վարկ ձեռք բերել, անպաշտպան ու տկար մէկը իրը սանցուին զործածելով, կարող են վեր բարձրանալ։ Այլ խօսքով, ասսնք կը ջանան ուրիշները պզտափիցնել որ իրենք մեծան։ Ահա՛ այս է պատճառը որ յաճախ առետրական մը իր զրացի տականին վարկը կատրել կը ջանայ սրպէսզի ինքը աւելի յաջողի։ Փաստարան մը իր պաշտօնակից վաստարաններու մասին աննպաստ գաղափար տարածելու կ'աշխատի որ ինքը աւելի վասանելի ու անուանի մէկը երենայ։ Աւսուցիչ մը իր պաշտօնակից ուսուցիչները բարձրասելով կը խորհի թէ ինքը այս կերպով աւելի վարկ կրնայ շահիւ ժողովուրդին մէջ։

Ասիկա սակայն սխալ կերպ մըն է յաշազողութիւն ձեռք բերելու ու մեծնալու համար։ Մարդ իր մրցակիցը վարկարեկելով ոչ միայն չի մեծնար, այլ ընդհակառակը կը փոքրանայ ու կը նուաստանայ։ Քրիստոնէական մեթոս չէ այս, այլ աշխարհիկ մարդոց հետեւած սխալ կերպն է։

Դաւիթ՝ Գողիաթը գետին տապալելով, իր ցեղին արժանապատութեան դրօշակը վեր բարձրացուցած էր։ Սաւուզ, իրք օրուան թագաւորը, փոխանակ անոր ցոյց տուած այս քաջագործութիւնը գնահատելու, հալածեց զայն, և նոյնիսկ սպաննելու փորձեր ըրտւ։ Խոկ Դաւիթ՝ ընդհակառակը, Սաւուզը սպաննելու պատեհութիւն ունենալու հանդերձ չսպաննեց, զանիկաթագաւոր ու Աստուծոյ օծեալը նկատելով յարգեց ու մեծարեց միշտ Դաւիթ խոկապէս մեծնողի ու զեհանձն մէկն էր։ Սաւուզ չկրցաւ հոգիի այս մեծութիւնը ունենալ, ի՞նչ եղաւ արդիւնքը։ Սաւուզ իր մրցակիցը հալածելով ոչ միայն չբարձրացաւ, այլև ինքզինքը նուաստացուց ու պղտիկցուց։ Միւս կողմէ, Դաւիթ իր մրցակիցը բարձրացնելով ինքզինքը բարձրացուց, և այս կերպով արժանիք ցոյց տուաւ երկրին թագաւորն ըլլալու։ «Մարդ կ'ունենայ այն, որուն արժանի են ըսուած է։ Դաւիթ արժանիք ցոյց տուաւ մեծնալու ու թագաւոր ըլլալու, և եղաւ։ Խոկ Սաւուզ նուաստացաւ Աստուծոյ և մարդոց առջեւ։ Ուսկին եթէ ցիխին մէջ ալ իյնայ՝ կը մնայ սոկի, իր արժէքէն բան մը չի կորսցներ։ Մենք ուրիշները վարկարեկելով անոնց վնաս մը չենք կրնար հասցնել, այլ վեասը մենք մեզի կը հասցնենք ու կը նուաստանանք։

Երրորդ՝ մեծութեան հասնելու համար մարդոց կողմէ ի զործ դրուած միջոցներէն մին ալ իրենց մասին չափազանցուած կամ սուտ յայտարարութիւններ հանել տալուն մէջ է։ Երբ թերթի մը աշխատակիցը, իրականութեան հակառակ, մէկու մասին կը գրէ թէ նա քաջ հաեսոր է, յայտնի դիւնագէտ, առաջնակարդ գրագէտ, անշահախնդիր հայրենասէր, կը խորհի թէ ասով կը մեծցնէ զայն հանրութեան առջեւ։ Եւ մարդիկ ալ կան, որոնք գիտնալով հանդերձ թէ իրենք չեն այն՝ ինչ որ կը գրուի կոմ կը ըսուի իրենց մասին, կրկին չեն առարկեր

և ընդհակառակը կ'ուրախանան, խորհելով թէ թերթը իրենց մասին այսպէս զրելուն համար իրենք միծ մարդոց կարգին կը դառնուին։ Ասիկա նաև սխալ միջոց մըն է մեծառթեան համնելու, և կամ մեր սիրած այսինչ կամ աշխինչ բարեկամը մեծցնելու համար։ Վասնզի ոչնչութիւնները փառաբանել կամ բարոյական խօսկան արժէքը ները վարկարեկել թէ՝ անհատները և թէ աղքերը վատասութեան կ'առաջնորդեն։ Թերթի թղթակից մը մարդու մը անուան չուրջ աւելորդ գովեստներ չույլելով թէ՝ ինքզինքը կը պղտիկցնէ և թէ այն մարզը։ Իրական մեծ մարդիկ չեն արտօներ որ թերթեր և անհատներ իրենց անուան չուրջ նման անհիմն գովեստներ հիւսեն։ Ասիկա իրական մեծութեան մը ոչ միայն հաճոյք չտար այլ նաև զգուանք խոկ կը պատճառէ։

Դ. — Մեծուրեան հասնելու ուղիղ նախապարհը. — Մեծութեան հասնելու շիտակ ճամբան խոնարհի և ուրիշները բարձրացնել է։ Այս ճանապարհը թէ՝ բանաւոր է, թէ՝ ուղիղ և քրիստոնէավայել։ Այս ճանապարհէն քալողը մեծութիւնը չի չափեր աշխարհիկ արժէքներով ու չափանիշներով, և ո՛չ ալ կը ջանայ զայն ձեռք բերել իր հակառակորդները հալածելով, այլ կը փրնուէ մեծութիւնը ուրիշները բարձրացնելու և ազնուացնելու մէջ։

Յիսուս Քրիստոս, որ առաջնորդն է մեր կեանքին, այս ճամբարյէն քալից։ Կայրկեան մը զիտեցէք Անոր կեանքը, Բեթզիէմի մոռւրէն մինչեւ Պողզոսթայի խաչը, ուրիշներու բարելաւութեան համար հուրիրում մը եղած է այն։ Յիսուս մեծ էր, բայց մեծութեան վրայ բնաւ չխորհնեցաւ, միշտ ու ամէն ատեն ոչ թէ իր անձը, այլ ուրիշներուն անձը մեծցնելու վրայ խօրհնեցաւ, աղօթեց և զործեց։ Եւ այսպէս իր մեծութիւնը ինքնարերար ի յայտ բերաւ և մարդկութեան Փրկիչը եղաւ, ու երբ երկինք բարձրացաւ նստաւ Աստուծոյ աջ կողմէ փառօք բազմօք և յաղթապանձ։ Հեղինակ մը կ'ըսէ. «Մեծ են այն նողիներ՝ որոնք իրենց մեծութեան վրայ երբեք չեն խորհիր»։ Մեծութիւնը չուքի մը կը նմանի, որքան անոր ետեն վազենք նոյնքան անմեզ հետու կը փախչի, բայց երբ զայն մոռնանք ու մեր ետեր ձգենք, մեզի կը հետեւի իրենց մասին, կրկին չեն առարկեր։

Հետեւեալ մանրավէպը ցոյց կուտայ իրական մեծութիւնը: «Ա.իքթոր Հիւկօ երբ Փարիզի Արքայական հրապարակին վրայ կը բնակէր, սուացու նամակ մը, որուն պահարանին վրայ գրուած էր. «Դարօւս մեծագոյն բանաստեղծին»: Նամակաբերը յայտնապէս գրականութեան ծանօթ մէկն էր և, առանց վարանելու, նամակը յանձնեց «Թշուառներ»ու հաղինակին: Առայն վիքթոր Հիւկօ միայն մեծ գրող մը չէր, այլ նաև շատ փափկանկատ մարդ մը: Աւստի նամակը մեծ պահարանի մը մէջ վրաւ և զրկեց Լամարթինի, որ իրեն նման հոչակաւոր բանաստեղծ էր և կը բնակէր Համալսարանի փողոցին վրայ: Նամակին կցեց երկուող մը ըսկելով: «Այս նամակը սիստմամբ ինձի եկած է, ձեզի ուղղուած է»: Բայց Լամարթին ալ նուազ ազնիւ մէկը չէր, անմիջապէս պատասխանեց: «Սիրելի Վիքթոր, հրաշալի կը զրէք, սակայն կարդալ չէք զիտեր: Փառքը Արքայական հրապարակին վրայ կը բնակի, իսկ Համալսարանի փողոցին վրայ միայն բարեկամութիւնը կ'ապրի» (Կազմակ, 1959, Օգոստոս 29): Առաքեալը կը պատուիրէ. «Պատուելու մէջ զիրար գերազանցեցէք»: Առօք հնարդեօք սա մեր օրերուն այն մեծերը՝ ուրանք պատիւը ուրիշին անցընելու համար իրարու հետ կը մրցին: Առոյգ է, մրցում մը կայ, բայց մրցումը՝ պատիւը իրարու ձեռքէ խլելու համար է զրիթէ միշտ:

Վերադառնանք Յովհաննէս Մկրտիչի կեանքին՝ որով սկսանք մեր զրութիւնը: Յովհաննէս Յորդանան զետին եղերքը մկրտութիւն կ'ընէր. քիչ մը անզին Յիսուս և իր աշակերտները նոյնպէս մկրտութիւն կ'ընէին: Յովհաննէս Յիսուսի կեանքին մէջ մեծութիւն կը տեսնէր և զայն կը պատմէր իր աշակերտներուն: Ասիկա պատճառ կը դառնար որ իր աշակերտները Յիսուսի յարէին, և օր ըստ օրէ իրենները թուով պակսէին, և Յիսուսինները աւելնային: Աշխարհի մարդիկ ընդհանրապէս կը նախանձին իրենց պաշտօնակիցին յաջողութիւնը տեսնելով, բայց Յովհաննէս Մկրտիչ ոչ միայն չէր նախանձեր, այլ կ'ուրախանար Յիսուսի յաջողութիւը զիտելով: Իր մեծութեան վրայ մէկ բողէ իսկ չէր խորհեր, այլ Յիսուսը փառաւորելու ու մեծ-

ցնելու կը ջանար: Յովհաննէս Յիսուսը մեծ ցուցած ըլլար կամ ոչ, Ան մեծ էր արգէն, բայց ասիկա ընկելով Յովհաննէս Մկրտիչը անզիտակցարար իր հոգիին մեծութիւնը երեսն կը հանէր: Այս էր ահա՛ պատճառը որ Յովհաննէս մեծ ցաւ և մեծ զիրք զրաւեց քրիստոնէական Եկեղեցիի և պատմութեան մէջ: Թէս ինքիրին վարկ մը չէր տար, համեստ էր հոգիով, սակայն արգէն իր մեծութիւնը այս խօնարհութեան մէջ էր:

Յակոբոս առաքեալ կ'ըսէ. «Տիրոջ առջն խօնարհեցէք և Ան ձեզ պիտի բարձրացնէ»: Յովհաննէս իսկապէս խօնարհեցաւ Առտուծոյ առջեւ և նոյն համեմատութեամբ ալ մեծցաւ ու բարձրացաւ: Յիսուս Յովհաննէս Մկրտիչի մասին կ'արտայարուի այսպէս: «Յովիթաննէս կիներեն ճնածներուն մէջ ամենէն մեծ անձնառութիւնն է: Մարդարէ մըն է, բայց մարզակին ալ տիելի մեծ մեկը» (Մատթ., ԺԱ. 9-11): Յովհաննէս Մկրտիչ մեծ ցաւ, վասնզի մեծութեան տառնող շիտակ ճանապարհէն քալեց:

Կ'ուզե՞ս մեծնալ, բարձրանալ, հոգիի ապնուութիւն ցոյց տալ և հոգեոր կեանքի բարձր ուրուսները սաւառնիլ. — մի՛ քալեր ուրիշ ճանապարհէ, այլ Յովհաննէս Մկրտիչի քալած այս շիտակ արահետէն: Մոոցի՛ր անձգ, հազ, մոացի՛ր մեծութեաննկատմամբ աշխարհիկ փառատիրութիւններդ. մոացի՛ր նաև անցաւոր արժէ քներու ժամանակաւոր հրապոյրներն ու վաղանցուկ չպարները. ու Յովհաննէս Մկրտիչի նման Յիսուս Քրիստոսը մեծարէ, և խօնարհ ու հեզ հոգիով նուիրէ ինքզինքդ ուրիշները բարձրացնելու ու մեծցնելու նուիրական գործին: Յիսուսը մեծարել կը նշանակէ Անոր սկին իւրացնել, Անոր հետ ապրիլ, Անոր հետ քալել, Անոր հետ զործել և Անոր հետ ներքին հազորդակցութիւն ունենալ միշտ: Եթէ կրցար այսպէս ընել, ահա՛ քուկդ է բարձրագոյն կեանքի ներքին անզորը վիճակը, սրտի անհուն գոհունակութիւնը, հոգեոր կեանքի բարձր ներշնչումներն ու տեսիլները, և հետեւարար իրական մեծութիւնը:

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵՑՅԱՆ
Ֆրեզի, Գալլի